




ԲԱԶՄԱՎԷՊ

Զ. ՏԱՐԻ. ԹԻՒ 16.

1848

ՕԳՈՍՏՈՍԻ 15.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Բարոյական առածներ :

ԱՆՍԻՆՈՒՄ հետ շատ մի կապուիր, ու քու սերդ աշխարհիս վրայ՝ ապրելու ժամանակիդ համեմատ ըլլայ : **Ղամբորդը՝** ճամբուն վրայ պատահած առջի Կեղեցիկ քաղքին մէջ չկենար, հապա գիտէ թէ դեռ առաջ երթալու է :

Ո՛ր և իցէ վիճակի մէջ որ գտնուիս՝ նայէ որ քու ինչ ըլլալդ աւելի գործքով յայտնես քան թէ խօսքով : **Վարդու** մը աղէկութիւնը իր կատարելութիւններէն կ'իմացուի, և ոչ թէ անձնասիրութենէ չարժած բիւրաւոր խօսքերէն :

Ի՞նչ որ մեծ պաշտօնի հասնիս՝ փորձ ու հաւատարիմ մարդիկ առ քովդ : **Չ**ունեցած բանդ ուրիշի մի խոստանաւոր, և այնպիսի մարդիկներու խորհուրդ հարցուր որ գիտես թէ, անխարդախ ու անշահասէր են :

Փախիր դատարկութենէ, որ մայր է ամենայն չարեաց : **Վարդս** աշխատանքի մէջ մտնելով՝ կ'իմանայ իր ինչ ըլլալը . իսկ դատարկութեան մէջ ինքզինքը կը մոռնայ :

Սիրտդ խօսքով յայտնի ըրէ, ազնուականութիւնդ գործքով :

Ի՞նչ որ բարեկամներ ունիս, հետերնին միշտ տեսնուէ . բայց հետերնին միշտ բնակիլ մի ուզեր :

Ի՞նչ մարդ նայի որ իր արուեստին մէջ երևելի ըլլայ : **Քեծ** անունը ամէն մարդ կը սիրէ, բայց բանը տես որ ստրկով չգրնուիր :

Ի՞նչ Կիտցիր որ արուեստ մը չունես . նալէն դէշ արուեստ չկայ . ինչպէս նաեւ միշտ իր հաճութիւնը կատարելու և ուրիշներու այցելութիւն ընելու ետեւէ ըլլալէն ալ ձանձրանալի կեանք չկայ :